

բիւր կայ . կրանիթեան հողերուն մէջ շատ կ'ըլլան , բայց ջրերնին քիչ է . վասն զի անձրևի ջուրը դիւրաւ կը ցամքի ու ինչուան կրային խաւերուն վրայ կ'իջնայ :

Մղբիւրներ կան որ բոլոր տարին միակերպ կը վազեն . կան ուրիշներ ալ որ միայն ամառը կը ցամքին , և ասոնք երկրիս մակերևութին խիստ մօտ են . վասն զի իրենց ջուրը կը լըմըննայ , ու երբոր անձրև կուգայ՝ նորէն կը սկսին վազել : Այն աղբիւրներ ալ որ երբեմն կը վազեն ու երբեմն կը ցամքին , բայց ասոնք քիչ են . զանազան պատճառներէ առաջ կուգայ աս բանս , որոնց մեկնութիւն ուրիշ տեղ տուած ենք : Չմեռ սառուցի ատեն աղբիւրներէն շատը ամառուան երաշտութե ատենի պէս կը քաշուին . աս ըսել չէ թէ գետնին տակի ջրերը բոլոր կը սառնին , հապա թէ միայն աղբիւրակը սառելով ու գոցուելով՝ բաւական կ'ըլլայ ներսի ջրին վազուածքը կտրելու : Մղբիւրներու ջրերուն տաքութիւնը կը կախուի իրենց խորութենէն . որչափ որ աղբիւրին ջուրը գետնին խորէն բղխի , իրեն տաքութիւնն ալ այնչափ աւելի կ'ըլլայ :

Մղբիւրներու ջրերը որչափ որ զուտ կը կարծուին , այնչափ չեն : Արային լեռներէ բղխածները շատ անգամ կրային ածխուտի հետ խառն են , և մարնայի մէջէն անցած ջրերը օձառի գոյն ունին ու հողի համ . կաւերու մէջէն բղխածները գաճիմասունք ունին՝ որ տակը նստելով չեն թողուր որ բան ջարեղէնները եփին , ու լուծուելով ալ չեն թողուր որ օձառը փրփրայ :

Ուրիշ յօդուածով մըն ալ հանքային ջրերու վրայ կը խօսինք :

Ս ամուկ :

ՍԱՄՈՒԿԸ շատ տեսակներ ունի , և իրեն ընդհանուր կազմուածքին ու դրսի կերպարանքին նայելով՝ ուրիշ

միջատներէն շատ տարբեր է : Ուրիշներուն պէս վեց ոտք ունենալու տեղը ութ ոտք ունի , ասոնց ծայրերն ալ մէյմէկ շարժուն ճանկեր կան . աչուրներն ալ նոյնպէս ութը հատ են , բայց երբեմն վեց հատ ունեցող ալ կը գտնուի . աս աչքերը անշարժ են , ու ասոնց կազմութիւնը ուրիշ միջատներու աչքէն շատ տարբեր է . և որովհետեւ ամէն մէկը միայն մէկ ոսպնաձև մը ունին , անոր համար ճիշդ գիմացի առարկաներէն զատ ուրիշ բան չեն կրնար տեսնել . տեսակներնուն համեմատ աչքերնուն դիրքն ալ կը փոխուի :

Սամուկները փոխակերպութիւն չունին ուրիշ միջատներուն պէս , այսինքն թրթուր ու թիթեղնիկ չեն դառնար , հապա միայն հաւկրթով կը բազմանան . աս հաւկրթները իրենց շինած խոզակներուն մէջ կը դնեն , որ մամուկի բոյն կամ սարդի ոստայն կ'ըսուի . ամէն տեսակ մամուկ մասնաւոր ձևով մը կը շինէ իր խոզակը ու բոյնը : Մէն մարդ գիտէ թէ մամուկները ինչ ճարպկութե իրենց որոգայթը կը հիւսեն : Փորերնուն վարի ծայրը թելահանի՝ պէս հինգ հատ պզտի ծակեր կան , որ մամուկը ուղածին պէս կրնայ նեղընել ու լայնընել . աս ծակերը պզտի խողովակով մը կ'երթան կը միանան չորս հատ փամփուշտի հետ . անոնց մէջ խժային հիւթ մը կայ , որով իրենց որոգայթը կը շինեն : Բայց աս որոգայթը հիւսելու համար ծակուծուկ տեղուանք կը փնտռեն , որպէս զի վտանգներէն ազատելու ապահով տեղ մը ունենան : Իրենց սիրած տեղը որոշելէն ետքը , որոգայթին մէկ ծայրը փորուն մէջի նիւթովը պատին կը կպցնեն , ետքը թելը երկընցընելով դիմացի պատին կը հասցնեն : Հոն տեղն ալ հաստատելէն վերջը , դարձեալ առջի տեղը կը դառնան , և այս պէս կը շարունակեն ճամբան ինչուան

1 հեռե :

որ բաւական սեպեն շինած զուգահէ-
ռական գծերը . ետքը անոնց վրայէն
ալ աւելի մօտ մօտ թելեր կը ձգեն ,
այսպէսով կը հիւսեն իրենց որոգայ-
թը՝ ճանձեր ու մանր միջատներ բռնե-
լու համար . աս ցանցէն զատ խորշ մըն
ալ կը հիւսեն ու հոն կը պահուրտին
բռնած որսը յափշտակելու համար :
Եւ խորշը երբեմն որոգայթին մէջ-
տեղը կ'ըլլայ . թէպէտ ծայրն ալ ըլ-
լայ՝ միշտ թելերով կապակցութիւն
մը ունի ցանցին հետ , և անոր ցնցուե-
լէն՝ չէ թէ միայն շուտ մը կ'իմանան
որոգայթին մէջ բան մը իննալը , հա-
պա նաև այնպիսի վարպետութեամբ
ձգուած են ան թելերը որ անոնց վրայ
դիւրաւ կը վազեն , և որսը ձեռքեր-
նէն չկրնար ազատիլ :

Մամուկի տեսակներ կան որ հո-
ղուն տակը գլանաձև խողակներ կը
շինեն . ասոնց վրայ ալ ծխնիի վրայ
առած դռնակ կայ՝ որ մամուկը ու-
զածին պէս կրնայ բանալ ու գոցել :

Կաղղիայի մէջ մամուկ մը կայ որ
իր բոյնը շինելու համար՝ խոտ չուս-
նող ու դարվար տեղուանք կը փրն-
տուէ , որպէս զի վրան ջուր չկարենայ
կենալ . և կը նայի որ հողը պինդ ըլ-
լայ ու խորտուբորտ տեղեր չունենայ :
Եւ յսպիսի տեղ մը գտնելէն ետքը մէկ
կամ երկու ոսնաչափ խորութեամբ ,
և չորս կողմէն հաւասար տրամագը-
ծով գետնի տակ ճամբայ մը կը փորէ ,
ու ան ճամբուն պատերը իր մանածո-
վը կը պատէ կը կայքնէ : Կուռը կը փոր-
է՝ կարգ կարգ շաղախով շինած , որ իր
մետաքսովը աղէկ մը կը միացնէ : Կը-
սի կողմը երբեմն շիտակ կ'ըլլայ՝ եր-
բեմն ալ խորտուբորտ՝ բոյնին բոլորտի-
քը եղած երկրին պէս , որպէս զի բոյնը
աչքի չգարնէ . իսկ ներսի դին կորն-
թարգ է ու իր շինած բարակ մետաք-
սովը պատած : Կուռը պատած թե-
լերուն ծայրերը բոյնին ներսի դիէն
առիքին վրայ կը կայքնէ որ ծխնի մը
կը դառնայ . երբոր մամուկին մէկը ոյժ
տալով դուրս ելլէ կամ ներս մտնէ ,
դուռը իր ծանրութեամբը ինքնիրեն

կը գոցուի : Կըբոր մամուկը տանը մէջ
նստած է , և ուրիշ մը ուզենայ ներս
մտնել , կ'ելլէ քաջութեամբ դուռը
կը հրէ . երբոր կէս մը բաց մնայ դու-
ռը , թշնամիին հետ կը կուռի ու կը
յաղթէ . բայց յաղթուելու որ ըլլայ՝
կծկրտած բոյնին ներսերը կը քաշուի :

Սրային մամուկներ կան որ իրենց
տունը գլխի վայր դարձած ամանի
ձևով կը հիւսեն՝ զանգակի պէս , ու
իրենք մէջը նստած՝ անթիւն մէջի օդը
ծծելով շունչ կ'առնուն , ու ջրին մէ-
ջի միջատներն ուտելով կ'ապրին :
Մամուկներ ալ կան որ ամենեւին ու-
րոգայթ չեն հիւսեր , հապա յարձը-
կելով միայն որս կ'ընեն . ոմանք ալ
կամաց կամաց աղէկ մը կը մօտենան ,
ու յանկարծ որսին վրայ կը ցատքեն :

Սարմանալի բան մըն ալ մամուկ-
ներուն տեղէ տեղ փոխուիլն է : Կըբ-
որ մէկը ուզենայ բնակութիւնը փո-
խել , կեցած տեղէն թելով վար կը
կախուի , ու քամի եղած կողմը դառ-
նալով՝ ուրիշ թելեր ալ կը հանէ բեր-
նէն . ան թելը օդուն մէջ ասդիս ան-
դին շարժելու ատեն՝ ծառի մը , պատի
մը և կամ ինչ և իցէ մարմնոյ մը վրայ
կը կպչի , ան ատեն մամուկը օտուրնե-
րովը ան թելերը իրեն կը քաշէ ու կը
նայի թէ ամուր կպեր են , ետքը կա-
մուրջի մը պէս վրայէն անցնելով՝ ու-
զած տեղը կ'երթայ : Եւ թելերը շատ
անգամ կը տեսնուին տներու մէջ մէկ
պատէն ինչուան մէկալը , դաշտերու
մէջ ծառէ ծառ , ու մեծամեծ պարտէզ
ներու մէջ մէկ ցանկէն մէկալը ձգուած :
Եւ թնկատասներորդ դարուն վերջերը
Իսթեթ ու Հուլս անունով բնագէտ-
ները առջինն եղան որ մամուկներուն
օդին մէջէն տեղէ տեղ երթալը դի-
տեցին : Մամուկը շատ թելեր ասդիս
անդին ձգելէն ետև՝ իր կեցած թելը
կը փրցնէ , ու մէկալ թելերէն մէկուն
կպչելով ինքզինքը քամիին կուտայ ու
կը թռչտի : Կրաւ է որ պիտի չկա-
րենար աս միջատը հակառակ հովի
դէմ ալ ճամբորդութիւն ընել , բայց
յայտնի կ'երևնայ թէ օտուրները ղե-

կի կամ նաև թիակի տեղ ալ կը գործածէ : Բնդհանրապէս մամուլկներուն տեղէ տեղ փոխուիլը աշնան եղանակին մէջ կ'ըլլայ . բայց ուրիշ տեաններ ալ կրնայ ըլլալ . թէ որ օդը պայծառ ու հանդարտ ըլլայ : Սամուկները ինչ հասակի մէջ ալ ըլլան, իրենցմէ տկար միջատները անգթուք կը սպաննեն, երբեմն նաև մէկզմէկ ալ : Իրենց որսը պատրու տելու կամ սպանելու համար սրածայր եղունգնին կը բանեցընեն, որ գլխուն զիմացի կողմն են, և ուզածնուն պէս կրնան երկընցընել կարճըցընել . իսկ քնանալու տեսն թաթերնին մէկմէկու վրայ կը դնեն : Սմանք կը կարծեն թէ մամուլ կը վերաւորուած տեղը կը թիւնաւորէ :


Սամուկները տարին մէյմը վրայի մորթերնին կը փոխեն, ու աս բանիս համար նեղ տեղ մը կը քաշուին, իրենց վրայի պատեանը կը ձգեն . աս շապիկն է որ երբեմն մամուլկներու բոյներուն մէջ կը գտնուի :

Իրենց թելահասին ծակերը՝ քիստային նիւթին ելած տեղը՝ անթիւ ծակեր կան . Սէտմիւր միայն մէկ բերնին վրայ եօթանասուն ծակէն ինչուան ութսուն ծակ համրեց մանրացուցով, շատ ալ աւելի տեսաւ որ չկըրցաւ համրել : Իմէն մէկ բերնին վրայ հազար ծակ կը համրուի . և որովհետև հինգ բերան է, ուստի մամուլկին թելը 5000 բարակ թելէ ձևացած է որ մէկտեղ կը միանան : Սամուկը ծնանելուն պէս մէկէն թել կը սկսի հիւսել . Էօվէնհոք բնախօսը կ'ըսէ թէ նոր ելած մամուլկներուն առջի անգամուան հիւսած թելերուն չորս հարիւրը մէկտեղ՝ մեծ մամուլկի հիւսած մէկ թելին չափ հաստութի հազիւ ունին . ըսել է թէ ասոնց հիւսած չորս միլիոն թելը՝ մարդուս մէկ մազին հաստութիւնը չունին :

— Ի՞նչ դարուս սկիզբները Պոն աւունով բնախօսը նոր տեսակ մը պարտէզի մամուլկ գտեր է, որ իր հաւկիթները հաստ մետաքսէ շինած

պարկի մը մէջ կը դնէ եղեր, և աս պարկերը գրեթէ մետաքսի նիւթով բանուած են եղեր . սակայն ան կարելի եղեր է հիւսուածքը քակել առանց աղէկ կերպով մը սանտրելու, որ մետաքսէ մոխրագոյն նիւթ մը դարձաւ . ասով կըրցաւ մաքուր ու փառաւոր որոգայթ մը հիւսել . հրամայեց որ անկէ ձեռնոց ու գուլպայ շինեն, ու տեսաւ որ նաև գէրմարդու մը ոտքին (որուն շերամի մետաքսով հազիւ ութը կմօթօթը ունկի թել կը բաւէր) զոյգ մը գուլպայ հիւսելու համար մամուլկի թելէն իրեք ունկի բաւական էր : Ի՞նչ փորձերս ընելէն ետքը՝ թագաւորական ձեմարանին առջևը հանեց իր գիւտը, ուզելով ցուցընել աս միջատիս մարդկային ընկերութեան ունեցած օգուտները : Բայց Սէտմիւր ձեմարանէն քննիչ հաստատուելով, աս յոյսերը բոլորովին փձացուց, յայտնի ցուցընելով թէ անկարելի բան է մամուլկները սանձել ու մէկտեղ ժողովելով սնուցանել : Չորս հինգ հազար զատ զատ խոր շերշինեց, անոնց մէջ ալ 50^{էն} ինչուան 200 մամուլկ կար, ու ձանձերով և արիւնով զիրենք կը սնուցանէր . բայց քիչ ատենէն տեսաւ որ պղտիկները մեծերուն կերակուր եղան, ու ամէն մէկ խորշին մէջ հազիւ մէկ երկու հատ մնացին : Ի՞նչ բանէս առաջ կուգայ, կ'ըսէ Սէտմիւր, հաւկիթներուն շատութեանը համեմատ իրենց քիչութիւնը : Եւ թէպէտ կարենայինք ալ միացընել մամուլկները, բայց օգուտ քաղելու համար պէտք է տեղոյն յարմարութիւն ալ նայիլ, ու վրանին մեծ հոգ ունենալ . ասկէ զատ՝ շերամներէն շատ աւելի մամուլկ գտնելու է, ու մամուլկին խողակը շերամի խողակին մաքրութեանն ու փայլունութեան անկարելի է որ հասնի : Սէտմիւր դարձեալ հաշիւ մը ըրեր է որ մէկ լիպրէ մետաքս բանելու համար 2304 շերամ պէտք է . և որովհետև 12 մամուլկ հազիւ մէկ շերամի կը համեմատի, անոր համար նոյնչափ մետաքս բանելու

Համար պէտք է 27,348 մամուկ . դարձեալ մամուկին է գը միայն խողակ կը շինէ հակիթները մէջը դնելու համար . ուստի պէտք է որ նոյնչափ ալ արու ըլլան՝ որով 2304 շերամին բանածը 54,696 մամուկ հագիւ կրնան հիւսել :



Միայ Բնական նշանները :

Հոկտեմբեր :

Մ ամիսն է այգեկութք ընելու ամիսը . վասն զի խաղողները լաւ հասունցած կ'ըլլան . իսկ խաղողին հասնելուն նշանը՝ ողկուզին կոթին սևնալն է :

Մ ամսուս մէջ կը չորցընեն նաև տանձը , խաղողը և սունկը՝ : Ձմեռուան պտուղները կը ժողվեն , այսինքն տանձ , խնձոր ու սերկեւիլ² , զզեար³ , յունապ , սին⁴ և այլն :

Մ պտուղներուն հասած ժամանակ կը որոշ իմանալը դժար է . վասն զի տարի կ'ըլլայ օր շուտ՝ տարի կ'ըլլայ որ ուշ կը հասնին , անկէ զատ՝ իրենց տեսակն ալ շատ տարբերութիւն կ'ընէ , և ինչուան նոյն ծառին վրայ եղածներն ալ ոմանք կանուխ կը հասնին ոմանք ետքը :

Ինկուզին վրայի կանաչ կճեպը հանելէն ետև՝ ողջերը կը չորցընեն կը պահեն , իսկ որդնոտածները կը ճզմեն ու եղը կը հանեն . աս եղը կը գործածուի վառելու , ներկերու հետ խառնելու , ու փայտերը փայլեցընելու :

Մ ամսուս ետքերը հերկած ու պատրաստած արտերու մէջ կը ցանուի ցորենը . պարտիզպանը կը տնկէ մէկ քանի դիմացկուն բոյսեր , ծաղիկ պահողը արթուն կը կենայ՝ աշնանային ծաղկանց հունտերը ժողվելու , չորցընելու ու պահելու . մեխակներու

1 Մանիուր : 2 Ալա : 3 Մուշուլու : 4 Իւլի :

բողոքները կը զատէ կը տնկէ . յակընթին սոխերը գետնի կամ թաղարի մէջ կը տնկէ :

Վրտնկէ նաև կակաչ , վարդ , հաղարջ¹ , յասմիկ , և ասոնց նման ծաղկընէր :

Բիչատենէն քեզի ալ ուսմանց դաշտերը կը բացուին . հոն ալ առանց ցանելու ու ժողվելու վայելք չըլլար :

Ես մինչ կանխաւ 'ի գիւղս եկի
Մարգն էր կանաչ , օդ լուսաճեմ ,
Կեանս հոսէին ակն արեգի
Ու աստեղք ծաղկանց նախանձընդգեմ :

Ի գաշտ 'ի բլուր և 'ի հովիտ
Ձիւ ձրգէին բնութեան վայելք
Իբր ըզմեղուս ծաղկանց փրթիթ .
Չըքնաղ աւուրցն արդ հասին ելք :

Ահա երկինք աղօտալոյս ,
Մարմանդք ասա ծաղկանցն յուրաստ ,
Ահա յերկնից ձիգ 'ի վայր կոյս
Համատարած մեզ առագաստ ,

Ձոր հագիւ հազ 'ի միջրեայն
Պատառոտեն նետք արևուն ,
Հակիրճ գործեալ զերեկորեայն
Տամուկ 'ի ցօղս առաւօտուն .

Սաղարթ սաղարթ , ո՛վ հիւր նախկին
Կենդանարար գարնան և զարդ ,
Ի բարձրոտեան գեղնեալ դիտին
Ո՞րքեզ ձաղեալ հալածէ արդ .

Եւ զինչ , 'ի յողբս տարուբեր ,
Ձոտիւքս իսկոյն տալով գալար
Ի մեղմ չըրչիւն չըթանցդ յերբեր
Ձինչ խօսիցիս յուղիգ մոլար :

Ձայն ասիցես , Դարձի են ժամք .
Յետ պարապոյ հանգէս գործոց .
Թէ կենցաղոյս տուրք ապաժամք
Միշտ յանցելոյն դիմեն 'ի ծոց :

Լըսեմ , սաղարթ , ըզձայնդ յօգիս .
« Մի մի օրերդ , ո՛վ Գրիգորն ,
» Սահի կենաց ծառայդ զերդ զիս .
» Փութիւն ծաղկել մինչ ժամ դեռ է » :

ՏՆՏԵՍ ԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Սարսակ :

Ս ԱՐՍԱԿԻՆ խիստ քիչ ալիւր կ'ելլէ , և անկէ շինուած հացը սև , ծանր , դառն ու անհամ ըլլալուն՝ մարդիկ խիստ քիչ կ'ուտեն : (Սարսակ տերևներ .

1 Ֆրէնկ Իւլիսի : 2 Իւլաք :